



Երևան, 21 Սեպտեմբեր, 2020

ՏԵՐՈՒԱԿԱՆ ԱՊՈՅՔ

(Միասնաբար արտասանուած)

Իմասպութիւն Հօր Յիսուս, կուր ինձ իմասպութիւն վրարիս խորհել եւ խօսել եւ գործել առաջի քո յամենայն ժամ. ի չար խորհրդոց, ի բանից եւ ի գործոց փրկեա զիս. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս: Ամէն:

ՍԱՂՄՈՍ 118

ԳՈՀԱԲԱՆՈՒԹԻՒՆ ՓՐԿՉԻՆ

Գոհութիւն յայտնեցէք Տիրոց՝ որովհետեւ բարի է.

Անոր սէրը յաւերժական է:

Երբ նեղութեան մատնուեցայ՝ Տէրը օգնութեան կանչեցի,

եւ Տէրը պատասխանեց ինձի, զիս վտանգէն դուրս բերաւ:

Տէրը ինձի հետ է, ես վախ չունիմ.

Ն՞վ ինչ կրնայ ընել ինձի:

Տէրը իմ կողին, օգնական է,

ես թշնամիներուս անկումը պիտի տեսնեմ:

Աւելի լաւ է Տիրոց ապաւինիլ,

բան թէ մարդոց ղեկավարութեան վստահիլ:

Տէրն է մեր Աստուածը, որ իր լոյսը տուաւ մեզի.

Դալար ոստեր բոնած՝ թափօր կազմեցէք,

մինչեւ ծայրերը զոհասեղանին:

Դուն ես Աստուածս, զոհութիւն բեզի,

Աստուածս ես դուն, հազար փառք բեզի:

Գոհութիւն յայտնեցէք Տիրոց՝ որովհետեւ բարի է.

Անոր սէրը յաւերժական է:

ՃԱՐԱԿԱՆ-ԱՊՈՅՔ

Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա:

Ամենասովոր Ելորորութիւն, սուր աշխարհիս խաղաղութիւն:

Եւ Հիւանդաց բժշկութիւն, ննջեցելոց արքայութիւն:

Արի Աստուած Հարցն մերոց, որ ապաւէն ես նեղելոց:

Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա,

Յիսուս Փրկիչ մեզ ողորմեա:

Պահապան ամենայնի Քրիստոս,

ազ քո հովանի լիցի ի վերայ իմ ի զուտ եւ ի զիշերի,

ի նազիլ ի զան, ի զնալ ի ճանապարհ,

ի ննջել եւ ի յառնել, զի մի երրեք սասանեցայց.

Եւ ողորմեա՛ քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:

ՕՐՈՒԱՆ ՆԻՒԹԸ
ՀԱՅՈՒԹԵԱ ՄԱՐԳԱՐԷՇՈՒԹԻՒՆ
2 ԳԼԽ

ՆԱԲՈՒԳՈՂՈՆՈՍՈՐԻՆ ԵՐԱԶԸ

Յաճախ այնպէս կը կարծենք, որ մեր ծրագիրները եթէ երբեք յաջողութիւն կը գտնեն, կամ պեսպութիւններ կը յաջողին, ուրիշներ կը փապալին, մեր մարդկային կարողութիւնն է, իմասպութիւնն է այդ բոլորին եպին, կը մոռնանք, սակայն, որ Ամենակարող Ասպուած Ինք է որ կը գործէ մարդու ու մարդկային պարտութեան մէջ:

Այնպէս ինչպէս Փարաւոն երազ մը փեսաւ, եւ անոր հոգին նեղուեցաւ (Ծննդ 41:8), այսպես եւս Նարու գողողնոսոր երազ մը փեսաւ, ու անոր հոգին խոռվեցաւ ու քունը փախաւ (2:1):

Երազը չպարմած, թագաւորը կ'ուզէ որ իմասպուններն ու մոգերը գիրնան ինչ երազ փեսաւ թագաւորը, այսինքն կարենան կարդալ, իմանալ թագաւորին ենթագիրակցութիւնը: Ըստ թագաւորին անոնք մարդիկ էին, որոնք այս գործին համար նշանակուած էին եւ կը գանձէին, ուրեմն եթէ երբեք բան մը ընելիք չունին ինչո՞ւ հոն են: Վյապեա հափուածը կու զայ մեզի ըսելու թէ աշխարհիկ իմասպուններն ու իմասպութիւնը չեն կրնար հասկնալ ու բացաբրել ասպուածային յայգնութիւններն ու ճշմարդութիւնները, այլ միայն անոնք որոնք ասպուածային իմասպութիւնն ու գիրնութիւնը ունին:

Ասպուած կ'օգպագործէ ձեւեր, կերպեր, միջոցներ, հեթանոս թագաւորներ, որպէսզի անով յայգնէ իր պարզամները եւ գալիքին պարահելիքները, ինչ որ փեղի պիտի ունենան ազգերու կեամքին ու պարմութեան մէջ:

Իմասպունները կը խոսպուածին թէ միայն ասպուածներն են, որ կրնան թագաւորին փեսած երազը իմանալ, գիրնալ ու բացաբրել: Ասպուածներ, որոնք միսերուն մէջ չեն բնակիր: Սակայն, խորքին մէջ, այդ ասպուածները չեն, այլ ճշմարդիկ Ասպուածը Ինք է արքիրը այդ բոլորին, եւ որ կը բնակի միսերուն մէջ, այսինքն մեր մարդուս մէջ: Թագաւորին մրահոգութիւնը, սակայն, մրահոգութիւնն է բոլոր դեկավարներուն, որոնք որքան ալ իրենք զիրենք ապահով ու զօրեալ կը կարծեն, բայց ունին ներքին փագնապ մը, որ ինչ պիտի ըլլայ գալիքը: Ահա այս գալիքին յայգնութիւնն է, որ Տէրը երազի ճամբով կու զայ ցոյց փալու Նարու գողողնոսորին, ըսելու համար թէ մարդկային բոլոր փեսակի թագաւորութիւններ վերջ պիտի գրնեն, միայն Ասպուածոյ թագաւորութիւնն է որ յախիթեան պիտի մնայ: Եւ ահա եթէ երբեք հարցումի մը պարասխանը կը փնտենք թէ ինչ կ'ուզենք, այդ պարասխանը կրնանք գրնել միայն Յիսուս Քրիստոսի մէջ, որովհետեւ Ան կ'ըսէ. «Ես եկայ որպէսզի կեանք ունենաք, եւ առաւել կեանք» (Յովի 10:10):

Ահա այս միջոցին է, որ Դանիէլ յանձն կ'առնէ միջամբելու եւ երազը պարմելու ու անոր բացաբրութիւն փալու, միշտ ապահնելով Ասպուածոյ: Դանիէլ կը մօքենայ իմասպութեամբ եւ խոհեմութեամբ, գործնական քայլերու կը դիմէ: Աղօթքի կը նուիրուի ինք ու իր ընկերները: Հաւաքական կեանքի ու հաւաքական աղօթքի կարեւորութիւնը, անհրաժեշտութիւնը, ու անոր արդինքը: Դանիէլ երախսպագիրութեան ոգիով շնորհակալութիւն կը յայգնէ Ասպուածոյ, որ իրեն իմասպութիւն ու զօրութիւն փուաւ, եւ զիփցուց ինչ որ Ասպուածմ ինդրեցին: Ի վերջոյ, Դանիէլ նաև խոնարհութեամբ մօքեցաւ:

Թագաւորը երազ մը կը փեսնէ, եւ երազին մէջ արձան մը, որ հանգրուան առ հանգրուան կ'արժեզրկուի: Կը սկսի ոսկիով եւ կ'աւարփի երկար եւ կա խառնուրդով: Այդ արձանը պիտի քանդուի, այն քարով որ պիտի գլորուի առանց ձեռքի երկիրնեն պիտի իշնէ, առանց մարդկային միջամբութեան, ու կը զարնուի այդ արձանին եւ այդ արձանը կը փշրուի: Եւ ահա առաջին հարուածը պիտի զայ Նարու գողողնոսորին, որպէս ոսկի, գլուխը այդ թագաւորութիւններուն պիտի վերջ գրնէ:

Եզրակացութիւն: Սա կը նշանակէ, թէ Ասպուած Ինք է ամենակալ Տէրը եւ Արարիչը ամբողջ փիեզերքին: ուսպի ինչ որ ալ պարահի, առանց իր զիփութեամբը չի կապարուիր: Երկրորդ, ամենակարեւորը, Ասպուած թագաւորութիւն մըն է որ ունի, որ կը սպասուի վերջնական հասպարման: Ուսպի, միւս բոլոր թագաւորութիւնները վերջ պիտի գրնեն: Ահա այս երազն էր որ փեսած էր Նարու գողողնոսոր, եւ Դանիէլը այդ երազին բացաբրութիւնը պուած: